

կան է և առանձնայատկութիւն մ'ունի հայ։ կական զարդարութիւնն ու նախն զարդ մը, որ ժէ զարուն ի Լեհաստան գրուած, այժմ վենետիկոյ Ս. Ղազար վանքին մէջ զանուուղ՝ Ավետարանէ մը առնուած է։ Ի Ս. Ղազար, ինչպէս նաեւ Վիեննայի Միլթարեանց վանքին մէջ, և Քրացովիլի Յարդրիսքեան թանգարանին մէջ՝ կը գտնուին բազմաթիւ ձեռագիրներ ի Լեհաստան օրինակուած։ սակայն ամենազեղցիկ ձեռագիրն՝ Փարիզու ազգային մատենազարանին մէջ է։ Զօրաւոր կազմութեամբ, կազմակերպական կարգասորութեամբն՝ հայկական զարդարութիւնը բոլորովին նպաստարու կերպով կը զանազանուի անողն բիւզանդականն, որ բուտուակերպ Փալարմամբ՝ աննշան կերպով դէպ ի փար կ'իշնէ, դիտող աչք մը խիստ բէլ անպամ բոհ պիտի ըլլայ սկզբնական տաերու մասին, յորու ծիրերու և տերեններու մէջ, թուուններ և ձիններ՝ իրենց դար մը առաջուան լարախաղաց ճարարարութիւնը յառաջ կը տանին։ սակայն այս ճարարար գործ գուռարու միայն կրնայ ծածկել իրեն ծագումը, որ է խասուորդ մը արեւելիան զարդարին խաղիռու, և արեւմը-տեսնին, այս Է'նկարական տարեր՝ Նախ՝ իր նորօրինակ կատակերպական խող մը՝ համայական կ'ըլլայ այդ, բայց երբ ծջ գործն ի Լեհաստան գրուած աւետարաններու այս տարօրինակ հիւսուածները, արդէն 437 ճին ի Հայաստան զրուած աւետարանի մը մէջ կէտ առ կէտ կը գտնուին, կը ստիպուի մարդ այն տեսն յաելով եւս, թէ հայկական ճիւղին ալ հասարակաց Է' իւր բիւզանդական արմատոյն ձեւերուն հին թանձրութիւնը։ կը միաբանին նաեւ իրենց վերջնական վիճակին մէջ։ երկուք ալ զրիթէ ի միասին դէպ է կրծտանումն կ'երթան։ կը ֆճանան, որովհետեւ ճախութիւնը նորօրինակ ճարտարապետութեան՝ այն հիմը, որոց վրայ առաջ այնքան լուս կերպով զարդացած էին, վասառով ճախճախուած մը զարձուցին։ թէպէտ ի սկիզբն ժէ զարու զես շատ գեղեցիկ փափուկ զծագութիւնը աւետարաններին տապանաքարերու վրայ փոխադրացն, սակայն և այս կորուեցաւ հայերէն սեղմ զրանշաններու հիւզուին հետ արեւելիան փափուկ զծերը կը

հասուընան, զարդարութիւնը կ'իյնայ յայսմեւ կոշտ և ուսած ծանրութեան մը տակ։

Նպան իսկ հայկական խաչը, ինչպէս որ մենց յաճախ կը գտնանք Լեմնկերի մայր եւ կեղեցւոյն զրան փեղկերու կամ զերեզմանաքարերու վրայ փորուած, կորսնցուցած է իւր նախնական այնքան բնորոշ, աւանդութեամբ և արարողութեամբ սրբազնացեալ ձեւը Յառաջն այնքան նուրբ, եռանկինաւեւ, երկայն և զիրար կտրող թեւեր (Խաչին), որ շերտերէ ձեւացած էին, այժմ իրենց ծայրից վրայ ունին ձուածնեւ տարօրինակ զարդեր, Այս մասն վրայ եւս՝ նորօրինակ ոճարտապետութեան իւր ցայքայիշ աղղեցութիւնը ունեցած է։

Հայոց՝ այս նորօրինակ ճարտարապետութեան յարօւմը՝ թուղով իրենց ազգային ոճը, նկատելու ենք իրեւ արտաքին նշան մը, ի միջի նոյն ժամանակի Լեհաստանի այլ պարագայիշ՝ աղղային կինցաղին ներցապէս լիհանալուն։ Ա. Տ.

### Հարայարելի



### Հ Ա Ն Ք

#### ԵՒ ԻՐԵՆՑ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ



(Ծար. տես էջ. 524)

### Ամիամստ

ՅՈՒՆԱՐԵՆ է փոխառեալ բառ մ'է, որ կը նշանակէ և ան բանեանել, աստի ի մեզ թարգմանաբար կոչի Անարատ իրը անապական, անարատ հանք մի։ Տաճկ։ Կոչի նախանգ բաշ աշխաջան անկէզ քար։ Մի՛ քանի բառադաններու մէջ, ինչպէս Հ. Ս. Զարիջանիւսանի (Վենետիկ 1804) և նույզարի, փոխանակ Ամիամ(ա)ի տառապարձուած է Ամիամ(դ). Գերմ. Կոչ Steinflachs ։ Կուասար, անդ առնալուս, իտ. և սապան. Ամիանտո, զդ. Ամունտ. ։ Ամիամն բառը ի մեզ վերջին ժամանակներու փոփ առնուած է։ Ընդհանրապէս նախնիք՝ յոյն բառը թարգ-

մանարար կոչած են Անարատ [Ե բնորին մարունյ, դոր կոչեն Անարատ]։ Բրու. Պ. Ա. — ըստ պյում և մենք մեր Հանարանութեան մէջ կոչեցինք Անարատ և ոչ Անրատ։ Ումանք մեր ուսումնական բառերն հարատացընելու համար, այս յունական բառին իրը հոգանիշ դորժածած են Կոտազար, Լիսակոսաւ։

### Ամմոնիակ

Այս յն. փոխառեալ բառին հոմանիշ են Անուշադր, որ է աճ. յանձնադր բառի տառադարձութին, Յւլյակ [պարս. Խշակ, արար. Արտան, Օշակ] աղային Sel ամմոնաս. Առանձինն Նշակ բառը չի սեփականաւորիք զգ. Առտոնիան, Sel առտոնիափ, այլ Gomme ամտոնիազեք իր. Ամոնագագիք. Տեր հայկան բոլորեանց մէջ՝ Ամնան նիսկի հոմանիշներէն տմենէն շատ Անոշադր աճ. փոխառեալ բառը դորժածած է. Բայց վերջերս յն. բառին ձբառունքոն = ամնենիշացն Ամնինիսկ տառադարձեալ բառը՝ նորատիդ դրեանց և նույնաւանդ լրազրայն յօդուածներու մէջ՝ աւելի ատէպ գործածուած կը տեսնեմք. Հ. Մէնէ վիշեան իւր Հանքարանութեան մէջ՝ սոյն բառի ստուգարանութեան նկատմամբ Նիվինիդի հնոեւեալ վկասութիւնը կը իւնէ. (Նիվինէ Հանքարանը, ամոնիաս բառը՝ արտոնիաս բառէն յառաջ եկած է, կ'ըսէ, աղաւալմամբ. ուրեմն առ արտոնիաս հայ աղ [զատ է հայրորակի], իսկ ումանք արաբերէն համա եկած [«ուղարար» բառէն]). Պէշէլ և ալլէ ուրիշ մեկնութիւն, կուտան, այսինքն, յունարէն ձբառունքոն բառը կ'ենէ յն. «Աբբան = ամօն բառէն, զոր Կիբէցիք իրը մադդիր Արամաղդայ կուսային, և Աբբան բառը (ձբառօ) աւազ կը նշանակէ. և այս աղը այսպէս կը կոչուի, վասն զի հին ասեն զայս կը հանէնին ի կիրիմ՝ Ամնին Արամազգայ տառարին մօտ աւազուտ երկրէն Անհաւանական չ'երեւիր նաեւ Նիվինիդ մեկնութիւնը, որ է վերոյիշեալ համա երեակ = ուղտի աղը. վասն զի նախնի Եղիպտացւոց ասեն, այս աղը ուղտի քակորներէն կը հանէին։

### Ամպակատ

Ընտիր և լաւ կազմուած բառ մ'է, զոր Հ. Մէնէ վիշեան իւր Հանքարանութեան մէջ կը սեփականէ զգ. Pierre lunaire հանքին, որ Ակսուի սեսակ մ'է։

### Ամիկիբուլ

Յունարէն ձմքիթօլօս ամֆիկորս = երկդիմի բառին տառադարձութիւնն է. դղ. Ամբիկոլ, զոր մենք փոխանակ տառադարձընելու, թարգմանեցինք նրկդիմացք, որուն դորժածութիւնը արգոյ բանասիրաց կամքին կը թողումք. Մի քանի բառարաններու մէջ՝ սոյն յն. բառին երկու վերոյիշեալ բառերէն զատ՝ իրը հոմանիշ գործածուած են Սրկանաեր, Նրկահան, Հումարար։

### Այլորովիթ

Այերոյիրն յունարենէ փոխառեալ և տառադարձած բառ մ'է, հոմանիշ Օլքարի (Տես զայս). յն. Ճի՞ր աիր օդ, և մծօս իրբուքար. Ակերոդ էր այս օտար բառի փոխառութեալ, քանի որ ի վաղուց սորա հոմանիշ Օդարար ընտիր բառը կար և կը դորժածուէր։

### Անսագ

Օտարենէրէն փոխառեալ Անագ բառին ունինքուրիշ հոմանիշ հետագայ բառերը կայսելի, Կայսեւակ. ասոնք ևս օտար բառեր են. Նախ Անեադ բառը հնչմամբ շատ մերձաւոր է երր.

ՊՈՅ անախ, և ասոր. Ծանչ անախ, որ կապար [թէեւ արդի ասորերէն լիցուվ կապարը

Ծանչ ասարդ կը կոչուի] և ոչ թէ անագ կը նշանակեն. Երր. Անագն կը կոչուի Լ՛Ր = պէտի. ասոր Լ՛Ր = կարայ, և ըստ ոմանց նաեւ անարուու. Մեր Հայկագեան բառարանին նայելով՝ Անագ բառը շատ հաւանական է, որ առնուած ԾԱՆ արար. Ծանչ ենիսի բառէն, որ անագ կը նշանակէ թէեւ. ըստ եւրոպական մի կեղուազգէտ բանասիրի՝ կապար համարուած է. Բայց աւելի շատ հաւանական է, որ վերոյիշեալ օտարազգի Անախ բառէն փոխ առնուած ըլլայ, թէպէտ և բառն մի և նոյն հանքը չի նշանակակի իսկ միւս հոմանիշ բառերն կայսեկ և կայսեակ բոխնք օտար են. վասն զի արար. Նոյնանին և նոյնանայն, ԾԱՆ կայի, և թուրք. ԾԱՆ բարայ, շատ մերձաւոր կը տեսնեմք. Անագ աւելի հին բառ է, վասն Կայսեկ կամ Կայսկավ. առ նախնի Անագ բառը քան միւս հոմանիշներն աւելի նախամեծաւր համարուած է. վասն զի ընտիր թարգմանութեանց մէջ, զոր օրինակ յԱստուծանչի, վերոյիշեալ հոմանիշներու մէջ միշտ անագ գործածուած է. Ոչ հին. ոյլ վերջնադարաններան նախնեաց ժամանակ՝ Կայսեկ և Կայսեակ բառերն գործածուած են.

Առ ներոպացիս Անագ բառն վերցիշեալ-  
ներու Հնչմունքն լուսի էս. Stannum, անդղ.  
Pewter, Tin, իս. Stagno, սպ. Estano, զզ.  
Etain, գերու. Zinc, իսկ յն. հաօսթերօս =  
բասարիկոս :

### Ախատաս

Անհան գեղանի կապտորակ հանք մի, սոյն  
անուամբ կոշուած կը տեսնեմք և. Քաջուն-  
ուոյ Հանրագիտակ բառարանին մէջ. այս բառը  
տառադարձութիւն է, յն ձնաւասչ = անա-  
րային բառին՝ որ թարգմանի Երկայնուն, դդ.  
Առածայ, իս. Anatasia. Կոչուի Նաև  
Տարամտակն, առնելով Տարանթէղ Tarentaise  
երկրի անունէն, ուր առատ կը դտնուի:

### Անարայ

Է հոմանիշ յն. փոխառեալ Ամիանստ բա-  
ռին. — Տես անդ :

### Անգլէսիտ

Նոր տառադարձութիւն զզ. Anglesite  
բառի, զոր առաջին անգամ գրոծածած է Հայր  
Մէնէվիշեան իւր Հանրաբանութեան մէջ:  
Այս անուամբ կոչի ծծլքրատներու տեսակին  
հանք մի, և անունը կ'անու Անգլէսիո կողը-  
ներու անունէն՝ ուր շատ կը գտնուի: Բայտ  
քիմիական բաղադրութեան և. Քաջունի ջար-  
գապեան կոչած է, Կապար ծծլքրատնայ Քըօմբ  
sulfate, բայց համառօտութեան և ներգաշ-  
նակութեան համար լաւագոյն է զզ. Anglesite-  
ին Անգլէսիտ տառադարձեալ բառը գործ-  
ածել:

### Անգունակն

Առաջին անգամ սոյն բառը մենք կապմե-  
ցինք՝ թարգմանելով յայնէ փոխառեալ զզ.  
Achroite բառն, որուն մեր հայկական զրու-  
թեանց մէջ ուրիշ բառ չենք ունեցած:

### Անդամանդ

Այս ժանօթ աղնիր հանքի սոռուգաբանու-  
թինը՝ տես Աղամանդ բառի պարբերութեան  
մէջ:

### Անկենդան

Չին առեն ի Բազմավիսի (1852. էջ 61 և

այլն) տեղ տեղ զդ. Azote բառին կը սե-  
փականին Անկենդան բառը, որ է յունարենին  
թարգմանութիւն, և ան և Հաւուէ ինկանա-  
նան: Բայ Բներգլեսի սոյն պարզ մարմինն  
նաև. Nitrogeno կոչուելով՝ այժմ՝ առ մեղ  
սոյն բառը այլ եւս անկենդան չի կոչուիր,  
այլ Բորակածին [բորակ առաջ բերող], զոր  
տառին անգամ և. Քաջունի գործածած է  
և ընդհանուր բանասէրներէ ընդունուած. սոյն  
բառին հոմանիշ է Մահածին [Տես Բագմա-  
վկ 1853. էջ 59], իր մահ պատճառող:

### Անհիւրիտ

Հ. Մէնէվիշեան այս բառը նիւթապէս  
փոխ առած է զազ. Anhydrite բառէն, ո-  
րուն շատ առաջ և. Քաջունի սեփականած է  
Գորշաբար: Կներուի մեզ երկուքն ալ անըն-  
դունիք գասեմ, առաջինը բորորմին օտար-  
ազգի բառի հնչուութիւնն անենալուն համար, իսկ  
երկորդը՝ իւր նշանակած հանքին ճիշդ գա-  
զափարզ չի տայսուն համար. կասն զի Անhy-  
drite հանքը ոչ միայն գորշապայն այլ նաև  
սպիտակ ալ կ'ըլլայ. մեզ պատշաճ կը թուր  
սոյն փոխառեալ Անhydrite նոնծօրոս = անի-  
տրոս յն. բառը, որ անցոր կը թարգմանուի,  
թարգմանաբար կոչել Անզիլտ:

### Անորմիտ

Գաղ. Anorthite բառի տառադարձութիւն  
է. այս բառին հոմանիշ ըլլարով նաևս Christianite  
էս բառն, կրնամը կոչել եւս Քրիս-  
տիանիս կամ Սումակին, Վենովիքի մատ Սոմա-  
երկրի մէջ սոյն հանքը առատ գտնուելուն  
համար:

### Անուշադր

Տես. Ամմոնիակ:

### Ապակապիլին

Սոյն անուամբ մեր Հանրաբանութեան մէջ  
կոչած եմք Redruthite հանքը, որուն հո-  
մանիշ է նաև. Calkosine բառն:

### Ապակապար

Հ. Քաջունի շատ լաւ յարմարցուցած է  
սոյն բառը զզ. Hyaliteի, որուն սոռուցարա-  
նութիւնն է ծալօս = իալոս պապակի և լնջօս  
= իբրու քար: Հ. Մէնէվիշեան իւր Հան-


քարանութեան մէջ փոքրիկ փոփոխութեան  
մը կ'ընէ սոյն բառին վրայ, այսինքն փոխա-  
նակ Ապակ(ա)քար կոչելու՝ կը կոչէ Ապակ(ե)-  
քար, որ աւելի քերականական կանոնի ձըշ-  
դութիւն ունի:

### Արագոնեան քար

Սոյն բառն սեփականուած է դղ. Arago-  
նուեի. Կոյի նաև Արագոնաքար, զդ կազմած  
է և Թաղունի: Այս հանքին սոյն անուամբ  
կոչուելուն պատճառն է, Ապանիոյ Արագոն  
քաղքին մէջ շատ գտնուին: Համառոտու-  
թեան համար լաւագոյն չէ կոչել Արագոն-  
ակն:

Հ. ՍԻՐՈՆ ԵՐԵՄԵԱՆ

### Շարայարելի



## Պ Ր Ո Բ Ա Տ Ի Կ Է

—————

**Յ**ԱՅՑՆԻ է ամենուն, որ Ս. Գրոց բարձր  
և վսիմ էջերու մէջ կան երբեմն մթին և  
զժուարահակինալի տողեր, յորոց զոմանս  
լուսաւրած են սուրբ Հարց և այլ գիտնոց  
զրութիւնց և մեխնութիւնց, և շատեր, զետ իրը  
անլուծանիլի հանգյուներ կը յոզեփընին  
մեկնաց մողերն ու զրիչները. և շատեր եւս,  
որը թէպէտ յիշեան ըլքոնիլի կը համարուին,  
բայց կը գժուարանան թարգմանութեանց և  
ձեռազրաց զանազանութեամբ: Այս վերջնոցս  
կը վերաբերի Ցովիանու Աւետարանին Ե.  
զինոյն մէջ՝ մանրամասն պատճառած հրաշը  
մը, որ Աւետարանին սիրոյ վրայ ըրած  
խոյանաց հետ՝ աւանդած հինգ վեց սրանչե-  
լեաց զիխաւրներէն մին կրնայ համարուիլ,  
այն է Անդամալուծին քժկութիւնը: Խնդրոյս  
վրայ գեղեցիկ պատճառարանութեամբը և  
երկարօրէն խօսած է երեւելի և ծանօթ հայա-  
գէտն Ա. Մարտին, ճարտարաւթեամբ տա-  
լով՝ Պրոբատիկէ աւազանին մէջ յուզուած  
ջրերէն աւելի յուզուած խնդիրներու լու-  
ծումը, և բակելով՝ բնապաշտութեան և  
անկէ աւելի, ձեռազրաց հանած գժուարու-

թեան կապերը: Հմուտ բանասէրը՝ ստիպուած  
իւր քննագտատական քայլերը զօրացնել և ան-  
շարժ հիման վերայ հաստատել, կը դիմէ  
շատ ազգերու ձեռազրաց վկայութեան, մերթ  
անոնց սուրբ Հարց հետ խորհրդակցելու, և  
մերթ իւրենց արարողութիւնը քննելու, բայց  
թէ Բնէլ կը ցուցընեն հայ աշխարհի կար-  
ծին և ձեռագիր՝ նկատմամբ նոյն Եւ: Վիլոյ՝  
կը նորորդ և չորրորդ սուներուն, որոնք  
աւելորդ կը համարուին և յետոյ մուտքուած,  
պիտի տեսնենց համասոստ ակնարի մը տա-  
լով անոնց վրայ: Դարձեալ պիտի ջա-  
նանից ցոյց տալ հայ և զիտի Եկեղեցեաց:  
Սուրբ Գրոց թարգմանութեան մէջ ենրաւ  
դրուած կապը, ինչպէս որ ակնարիկցինց  
բազմավէպի սկստելուր պրակին մէջ:

Ամբողջ խնդիրն կը շրջի Աւետարանչին  
հետեւել խօսերուն վրայ. « 3. Որ ակն  
ունենին ըրոցն յոզեկոյ: 4. Եւ Հրեշտակ  
Ծնասին քան ժամանակի իշաներ յարագանեն՝  
և յոզէր զըուրսն. և որ եւսի ի շարժումն  
ըրոցն իշաներ, թշշկիր, ոչ ունելով նշան  
հիշաներութեան »: Առդ այս տողերուն մէջ  
աւազանի գոյութիւնն և հիւանդաց բժշկու-  
թիւնն սույց և յայանի են, եւս և ըստ պատ-  
մութեան, և այս մասին ոչ ոք երբեց կը  
տարակուսի. այլ բուն խնդրոյ նիւթ եղող  
կէտերն՝ հետեւեալին են. զոր կը ջանան բնա-  
պաշտը անվաեր համարի, ա. թէ չուրն կը  
յուզուէր ի ձեռն հրեշտակին, և թ. թէ այս  
սբանչիլի յուզմամբ ոք և իցէ հիւանդութիւնը  
կը բաւձին: Առդ կը Հարցընենց՝ թէ ինչո՞ւ  
կին ժամանակներն եւս այս երկու տուներն  
տարակուսանց խնթարկուած են կամ մեր-  
ծուած. և զարձեալ՝ թէ սոյն տողք՝ չորրորդ  
աւետարանի մանա են՝ թէ ոչ, խնդիր մը՝  
որուն չէ կարելի վճռական հարուածով մը  
վերջ տալ, այլ հարկ է Հարցընել հնութիւնը,  
ծզիւ հետեւելով Ա. Մարտին յօպուածին մէջ:

Պրոբատիկէ աւազանն Ս. Հարց շատե-  
րուն ուշազրութիւնը գրաւած է, քիստսոնէա-  
կան բարձրագոյն խորհրդոյ մը նմանութիւնն  
կամ լաւ եւս ստուերն օրինակելով: Առաջին  
երկու զարերու լուսթիւնը ծերութիւնու  
նախ կ'ընդհատէ՝ թշշկութեան աւազանը մէրը-  
տութեան հետ համեմատելով, և կը պաշտ-